

18

ԿՐՈՆԱԿԱՆ

ԿԱՅԵՐԱԿԻ ԱՆՈՒԲԻԹԻՒԾ. Հայոց
Արովիչետև մերջին ժամանակներու դաս-
ը բուս յեղափոխական ընթացքը իւր ակա-
դեցութեան կնիքը գրաւնալու քնդհանուր
ազգաց եկեղեցականութեան կամ կղե-
րականութեան պիրայ նուազեցներով
Խորոպայի ժողովրդեան առջեւանոր հո-
գեորական բարձր ու վաեմ նշանակու-
թիւնը ուստի կարմէ այս երեւոյթը քըն-
նութեան և ուշադրութեան տանուլա-
նոր համար առաւել, որ պարզամիտները
մանաւանդ մեր ազգին՝ սովոր են առ հա-
սարակ առանց հասուն քննութեան և
ընտրողութեան ընդունել եւրոպական
լաւ ու վատ նորելուակ գազափարները և
անոնց հեղինակներէն աւելի մտերժու-
թեամբ ծառայել անոնց ազգաւեր ներ-
գործութեանը իւրիանց մեջ ու ամ ուր

1876

SUPP. L. - WUPS 54

Այս դաշտում ավագանութեանը քաղաքացիութեանը
կհաստատութե կատարելապէս, եթէ մենք
ուղիղ տեսութեամբ քննենք մեր մէջ
կատարուած տիտր իրողութիւնները և
կեռցականաց և աշխարհականաց իւր
եանց նշանակութիւնը չճանապարհ նր
կատամամբ, որոյ բնական հետեանք տիտի
համարուի անշուշտ ոչ միայն ազգային
լրագրութեան ^{*)}). Կրօնքնդգէմ ուղղու-
թիւնը, ոյլ նոյն խսկ քաղաքներու և
զիւղերու մէջ մասնաւորապէս եկեղեցա-
կանութեան անկումը, և աշխարհական
խեղաթիւը և անկարգ կարծեաց և գոր-
ծողութեանց յաճախումը:

Առողական քաղաքականութիւնը
միշտ մեծ աղբեցութիւն ունեցած է ա-
րևելքի և արևելքան քրիստոնեաց ժո-
ղովրդոց վերայ, գոնէ մեք այդպէս հա-
մազուած եմք վասն զի ի փարձոյ կրնամք
հաւ աստել թէ Գաղղիան գիրմանական

(*) Ահծ բացառութիւնը չմոռանալը ։ Ե. Խ.

պատերազմէն առաջ քաղաքական ազդեցութեանց հետ ի միասին քաթոլիկութեան մեծ ազգեցութիւնն ալ տարածած էր յարեւելս մանաւանդ մեր ազգայնոց վերայ, որոյ կայսրութեան անկման հետ զբալի կերպով թուլացաւ նաև քաթոլիկութեան վնասակար զօրութիւնը, իսկ գերմանական ազգին հետզհետէ զօրանալը՝ քաթոլիկ Եւստրիոյ մանաւանդ Գաղղիոյ գեմ կանգնած յաղթանակները՝ քանի մի ժամանակէ հետէ մեր ազգին մէջ սերմանուած բողոքականութեան գաղափարներուն սկսաւ նոր կինդանութիւն տալ ընդ ձեռն քանի մի անձանց, որք իրենց դաստիարակութիւնը ընդունած էին բոլոքականութեան ազրիւթէն:

Մէք չեմք ուզեր յականէ յանուանէ յիշատակել ասկէ 20, 25 և աւելի տարիներ առաջ կամ այժմ մեր գրականական առաջարիդիք մէջ ներգործող քոյ մի անձանց անդղիական, գաղղիական կամ քաթոլիկական և գերմանական ուղղութեան հետեւանքները, թէպէտ կարող է բնք բաւական ստոյգ տեսութիւններ ընել միայն այս մէկ խորհրդածութիւնը ինեւ բնեմք անձին ընելու թէնոյն իսկ թարգմանչաց ժամանակին վեր մեր օտարազգի կրթութեան հետ չեմք կարողացած ձուլել նաև ազգայնութեան անհրաժեշտութիւնին վեն հայի կամ կրոնի ունենալիքը հարազատութիւնը, բաց ի քանի մի բացաւածածի այս ինքն թէ մեր ընդունած այս ինքնի թէնութիւններէ, այս ինքն թէ մեր ընդունած ուսումը չեմք կարողացած յարմարցնել կամ ծառայացնել մեր ազգի խիստական պիտոյից, հասկա ջանացած եմք ազգայնութեան ծառայացներէ, այս պիտի օտար գաղափարներ, որք բնաւ

պտուղ չեն կլնար տալ և կամ թէ տան ալ շատ չնչին կինին և վնասակար այդ պրտուղները. յորպիսեաց են փոքր Սոխ զանազան կողմերը ցրուած աննշան թուով հայ—հռովմէականները, հայ—հռոմէնները և հայ—բողոքականները, որոյ առաջնոց համար Առուսաց բարի ինսամ պետութիւնը երջանկայիշատակ Կերսէս Կաթուղիկոսին ընդ ձեռն նախարարին ներքին գործոց բացարձակ թոյլառութիւն ըրած էր առանց կանխագոյն լուծման շայոց եկեղեցին ընդունել՝ կարի իրաւամբ համարելով զանոնք՝ Հայկական Եւկեղեցին թափթրիած զատակիներ :

Կուղեմք տսել թէ մեր գարգացած երիտասարդութիւնը, կամ ինչպէս սովորէ այժմեան գրականութիւնը՝ զայն նարմ ու կենդանի ոյժ անուանել, քիչ անգամ իրեն այդ նարմ ոյժը ազգի իրական պիտոյից օգտիւ կծառայեցնէ. իսկ այն ազգին, յորմէ ընդուներ է դաստիարակութիւնը՝ կրնայ միշտ մեծ ծառայութիւններ մատուցանել, ինչպէս կը մատուցանին արդ շատերը:

Դաւական չէ ազգի մը մէջ միայն նոր բան տարածել, հապալ բան պիտի մինի այն միանդամայն և օդականը, նոր բան կրզիսի ցանձնասիրութիւնէ, իսկ լուս յազգասիրութենէ:

Հայոց ազգը երջանիկ կիններ նթէ այդ ուսումնականները բաւ ի միտ առնելով ինը բաւանց հակազդային գաստիարակութիւնը, իսկ լուս յազգասիրութենէ:

Այս ազգը երջանիկ կիններ նթէ այդ ուսումնականները բաւ ի միտ առնելով ինը բաւանց հակազդային գաստիարակութիւնը՝ գոնեաւ իւր ամրողջութեան վրանաւ առիմներ չտային գրականու կամ ասպարիզի վերայ, իսկ որ և է օգուտ իրենցմէ ազգը մինչև ցայժմ չէ տեսած և յոյս ևս չդամի տեսնելու:

Եթէ մեր աղջի յառաջաղիմութիւնը կախուած է եկեղեցականաց թիրութիւն։ Ները ժօղովրդեան հասկացնելէ կրօնի, և եկեղեցւոյ խորհուրդները և այլ ամենայն գաղտնիքները աշխարհաբառ լեզուով իւրեաց հասկացնելէ, այդ շատ գիւրինիւրողութիւնն է և ահա այժմ այդ ձանապարհի մէջ է մեր աղջը։

Տայց մեր խեղճ աղջի զիթուն վերայ փորձելն առաջ այդ նոր գաստիարակութեան եղանակը՝ լուչէր արդեօք ընդհանուր պատմութեան և Ա. Գրոց մէջ վնասել աեսնել թէ իսկզբանէ հետէ դոյլութեան աղջաց, թագաւորութեանց և հասարակապետութեանց՝ այդ օրինակ զրութեամբ որ աղջին յաջողեր է բարձրանալ իւր քաղաքական կամ բարոյական կենաց մէջ։

Ո՞ր աղջին մէջ անհօնո-նի-նը կամ աշխարհիկ մարդկան եկեղեցականաց գերը յափշտակելու քաջութիւնն և գործունէութիւնը կարողացած է հաստատուն և անզրդուելի ապագայ մը շնորհել այդ աղջին։

Մեք դորա հակառակը կտեսնեմք հին և նոր օրինաց, հին և նոր աղջաց մէջ։

Խորայէլացոց մէջ Դաւթի և Աղումնի հանդարաբար և բարեգաշտ թագաւորութիւնը և այլ թաղաւորաց աստուածուացութիւնը կամ մասնանդ թէ այն աղջին խաղաղ կամ խռովողից վեճակը՝ ակնյայտնի կախումն ունէր հոգեոր աղջեցութեան և կրօնուկան դարդացութիւնը աւելնալէն կամ պակռնելէն, որոյ հեղինակ և ներկայացուցիչն է հոտմն կհամարեն մարդուք, իսկ ի-

նորումն առաքեալք և անհնաց վոխանորդ ները այս դրա դաստիան է և առաջ մասով ներկն մեզ ընթերցողք մասրդ կային կրօնուկոն կենաց այդշտի մեծ նըշ շնորհութիւնն առաջ և անկէ կախուած համարիլ թէ մասնաւորաց և թէ ընդհանրութեան բարցական զարգացումն ու անկումը։

Եւրոպական հորիզոնի վերայ իրեցած կրօնական յեղափոխութիւնները ընդհանրապէս բազմութիւն անմեղ մարդկանց արեան հեղեղներով ողողած են այլ և այլ երկիրներ և տէրութիւններ։ Վասն զի այն կամական ժայռայէլ առապահութիւններ կամ ճռվառական աշխարհականներ մդած են ի հնումն և ի նորումն այլ և այլ աղջաց իրաւունքը սանակոն ընելու միշտ վատ ու աղջաւեր հետևանքներ ու նեցած են, այն աշխարհականները բնաւ կարող եղած չեն երկու կամ երեք սերունդ շարունակուած տեսնել իրեաց աշխարհակալութեանց ոգին։*) Պեծին Եղեքսանզըրի ընդարձակութաւալ տէրութիւնը, Կափոլէոնի աշխարհաստան զօրութիւնը, Կատիղասաց ահաւոր խորհուրդները իրենց կենաց հետ ունայեացած են, իսկ միակերպ հայելու ու պահանջ կամականքներ, ճշճարիկ ասու-

(*) Մենք համոզուած եմք որ շատ պատերազմն էին և նոր ժամանակները յատկապէս հրանիւն-նենին ծագումն առած են, մասց յեղափոխութիւնը կրօնական զարգացման թուլանալուն և մեծամեծ պատերազմն հրանիւն նախազաշակն է, որոց օրինակները շատ անզամ տեսած է ներազան։

Թէ առանձին անհաստի և թէ մասնաւոր ազգերը յաւելու ապահոված է իրենց քաղաքական՝ ազգային և բարոյական անդորրութեան մէջ, քիչով և իւր սեպհականութեամբ շատ տանալը անհրաժեշտ պարտք դնելով վերաբնութեան։ Խակ այս քեզեցիկ զգացումը անձանց և ազգաց մէջ միայն կրօնը կրնայ սերմանել իւր բարութեան դարձոց ու իւրութեան ենթականոց Աւագանը։

Մեր ազգին մէջ այս քարոյտ կանոքերը ի
հնումն կատարած է ազգիս կուսակրօն
հսդեմականութիւնը իւր թագաւորաց
և ժաղավորեան մերայ ունեցած մէծ սպ-
ղբցութեամբ:

Հայոց ընդհանուր Հայրապետութիւնը, որոյ Մայր Աթոռը միշտ համարուած է Ա. Խջմիածինը, իբրև օրինաւոր յաջորդաթիւն առաջին Կուսաւորիչ Ա. Թօնքեռի առաքելոյ և սրբոյ Հօրեն Անրոյ Գրիգորի Ռուսաւորչի, ու դարձաւոր ժամանակներէ հիանալի ամեն աէրութիւններէն պրոց ձեռքին տակ գտնուած են աիրատէր

Հայկածունքը ձահցուած է այն ազդին
Ներկայացուցիչը թէ կրօնական և թէ
քաղաքական նկատմամբ, ուստի և Ա.
Եջմիածնաց Օռովրագոյն Պատրիարքու-
թիւնը միանգամմայն ամենայն Հայոց Կա-
թողիկոսութիւնը այդ իւր պաշտօ-
նը ջանացած է յաւետ կանոնաւոր ու-
ազգօգուտ կերպով կատարել, որոյ Հա-
մար իսկ իրմէն կախումն ունեցած է միշտ
վեճակներ յուղարկուելիք առաջնորդաց
և փոխանորդաց ընդունելիք կամ
հասդարսութիւնը: Եւ թէպէտ ժամանակի
բերմունքը փորձեր փորձած են Ա. Ե.
Թուոյ այս զերագոյն իրաւասութիւնը

մերթ ընդ մերթ հարսւածել պործիք ու -
նենալով քանի մի հեռաւոր ակղեաց
առաջնորդները որոնք թիւր և ըմբուռ
ուղղութեան մը եաւեէ զակատուելով՝
բաւական վեասնիք և պառական միեր
պակաճառած ենց ազգային հոգեւոր միաւ-
թեան, այնու ամենայնիւ Հայոց պատին
բանիմաց և ողջամիտ պղպայիններն ու
բարձրասահման հոգեւորականները Ա.

Եջմիածնայ հոգեւոր բարձր իրաւասութեան ու նուիրական իրաւանցը պաշտպան ու հաւատարիմ մնալով՝ առանձին վաթուղիութեանց և ազգային պատրիարքութեանց մէջ սովորած են աեսնել Ա. Եջմիածնայ լնդհանուր Կաթուղիկոսութեան հարազատ փոխանորդութիւնը և համոզուած ալ են, որ ասոնց փոխադարձ պարտուց և իրաւանց ծանօթութիւնը միայն կընայ ազգի կղերականութիւնը առաջնորդել ի յառաջադիմութիւն ազգային գործառնութեանց և պահել ազգիս կրօնական և քաղաքուկան ամբողջութիւնը

Եյս այսպէս լինելով՝ շատ ծիծաղելի
է քանի մի ժամանակէ հետէ մեր ազգաւ-
շին զրականութեան մէջ ծագած խըն-
դիրը՝ թէ կուրականութեան դոյս-նէտնը ըստ
հայ արդեօտ անզի ռւնենալ մեր ազգին
մէջ, որ խնզիրը յարուցողաց մեր ազգին
պատմական կենաց ռւնեցած անհնարին
ազիտութեան անուրանալի հետևանքն
է։ Իսա մեզ այժմ աւելի յարմար ժամա-
նակ էր խորհել հոգեորականաց և աշա-
խարհականաց միանդամայն թէ բնչպէս
կարելի էր աւելի շուտ արդիւնաւորիւ
ամենայն հայոց Անհամառ Կաթողիկոսին
ձեռնարկները հայ և կեղեցակա-

Նութիւնը կրթելու լուսաւորելու համար, և կիրքին ձեռքով և այլ Պապոցներն ու ժողովուրդը, որ ինչպէս առաջինք միշտ անոնց իրաւասութեան ու հովանաւորելու և ներքոյ գանձեած անոնց կայսերական կայսերական կայսերական կացութեան վերածելու համար,

Վապա թէ աչ ենթագրելու է թէ մեր
ազգը իրաւամբ մեղագրուած է անմիտա-
բանութեան մէջ քանի որ նորու օրինակ-
ները այժմ իսկ կտևանուին յայնու որ
Եջմունձնաց մէջ առյօտան երօնի և վէհուն-
վերակենդանութեան գեղեցիկ գործը որ-
ծարծելու ժամանակ, անդին մեր զուարդ-
ուն դաստիարակին եը երբեմն կղերակա-
նութեան գոյութեան ինդիրը տարակաւով
տակ կձգեն, և երբեմն առ հակակըն ու
հակազգոյին զգացմանց մէջ կիսարթուփին ։
առանց խնայելու եկեղեցականաց համբաւ-
ւը արատածորելու մոտացածին տասասպե-
ներով և օտարոտի խորհածութիւնա-
ներով, որոնք գրողներուն դաստիարա-
կութեան շահը, գոյնը և պետակ կրտ-
պեն ող ջամփա բնթե երկողաց տածեւ

Ա. Խջմիուծինը իւրաքանչազգը ունեցած
պարտուց զգացումը ամեն ժամանակէ առ-
և ելի այժմ զգացած կերեի, իւրժառան-
դասօրաց աննախանձ սիրով բարեկիթը ը-
դաստիարակութեան խնամքը մատակա-
րակելով . ընդ նմին չմռաւնար իւր աղջի
քահանայից և անոնց միջնորդութեամբ
հայկական ազգի հետ ունեցած անբա-
ժանելի կապակցութիւնը. կապակցու-
թիւն, զոր հարազատ մայր մը իւր հա-
բազատ որդւոց հետ պիտի ունենայ ան-
շուշաւ Այս վեհմ զգացման արդինքն է
հայկական ձայնագրութեան կամ եկի-

զեցական երաժշտութեան միակերպու-
թեան ասարածելու փոյժը, և քահանա-
յացուաց մեծաւ ընտրանօք ձեռնադրու-
թիւնը, որ ըստ մեզ աւելի խստութեանը
սփրափ լինէր կամ պէտք է լինի քանի մի
ժամանակէ յետոյ ըստրաբենպատակ կու-
ղակի Աւեհափառ Հայրապետի, որ ճայ-
նազրութեան հետ անշուշտ կպահանջէ-
նաւ գոնէ քանի մի կարևորաւութեական
առարկոյից գիտութիւնը
— Ա Ճամփանի կուսակրան Հոգմաստ-
րինները որչափ ալ մօտ համարուին մեր
ազգային ներքին կենաց իրրե ոցոց Աւա-
թուղիւսաց կրօմանէ առաջնորդներ, վա-
խանորդներ, Հովիւններ և քարոզիչներ
և նորա անմիջական ներկայուցուցիչնե-
րը ամենայն հայաբնակ վիճակաց մէջ ի-
մասոյ փոյժ տանելու համար ժողովրդեան
Հոգեկան, ուստւ մնական և բարյական պի-
տոյից սակայն իրօք այնչափ մօտ յարաւ-
րերութիւն չանին, որչափ ի սկզբանէ
հետէ ունեցած ին ասենայն ազգաց մէջ
երեցները կամ քահանաները
— Քահանայից ունեցած ազգեցութիւ-
նը մեր ժողովրդեան վերայ ընդ ձեռն կը-
րօնի և քահանայական անձնաւորու-
թեան ներքին և արտաքին վսիմ և պատ-
կառելի յատկութեանցը՝ շատ և շատ մէջ
է, մեր ազգային յառաջադրութիւնութեան մէջ
մի քահանայն կրնայ անտարակոյա հարիւր
ուսումնական աշխարհականի արդիւնք
արտադրել եթէ չափաւոր կամ հաւասար
ուսման աեր լինի. մէկ խելացի և կրօնա-
սէր քահանայի մահը մարդաշատ քազա-
քի մը մէջ զարմանալի տպաւորութիւն
կունենաց բոլոր հաստրակութեան մը-
տաց վերայ և յետ ժամանակաց այդ կու-

բուստը գողցեն անփոխարինելի կլինի
մանաւանդ մեր ազգին ներկայ դրսւթեան
մէջ *) յանձն պահպան առօնն քաւրա,

Մէկ կրօնի անհրատ աւելի շուտ քան
միայնալ աշխարհական զօրութիւնը կրը
նոյ համոզել ժողովուրդը ի բարին կամ
ի չարն ի պաշտպանութիւն կամ ի կու
րուստ հայրենեաց որոյ երկուքին ալ ու
բախալի և ցաւալի օրինակները ունինք
ազգային պատմութեան մէջ :

Պահառ չեն այս մեր ազգային պատ-
մութեան մէջ այնպիսի կէտեր, որը մերթ
ընդ մերթ կապատկերացնեն կրօնի բայց
ըստնիւնը և անկառնը առաջինը արդիւնք
է կրօնական բարեթնում դաստիարակուա-
նեան, իսկ երկրորդը ազգաւեր ու գիտու-
թան : Ո՞ր ազգասեր նկատած չէ հին-
գերորդ դարու ժամանակի հայկական կի-
նոց բարոյական և ուսումնական զոր-
գացման մէջ կրօնական յառաջադիմու-
թիւնը, և դարձեալ Խազարառնեանց
վիրջերը և յատկապէս Ենեցւոց վերայ
նկատուած անբարոյականութեանց մէջ
կրօնի անկումը, զոր կաւանդին մեզ ժառ-

(*) Քահանայութիւնը սովոր է ամենայն ազ-
գաց մէջ առ հասարակ վայելել ժողովրդեան ա-

ռանձին վատահութիւնն ու համակրութիւնը որ
նշնորդէս ապացոյց է ժողովրդեան բնական ջեր-
մուանդութիւնը առ հոգեօրնէ Ծան անդամ
քահանացք դժողովուրդն համունն իրեւ հո-
գեոր և մարնաւոր զատու որ մանդամացն Շահ
շարով դատասիրութեամբ ըմբռնուիլ և չնչին
զէպքերու համար դատաստանատեղիներ յա-
ճախեազ վրդուիլ զիւղական կենաց նահապե-
տական ընթացքն որ արդարեւ դովիլի բան է և
քահանային վարուց սրբութեանն ու առաքինու-
թեանը արդար ապացոյց :

մանակին պատմազիրներն ալ և կհա-
մարին Անի քաղաքին կործանման պատ-
ճառ, անոր բնակչաց ցիր և ցան լինելուն
առիթ, որոնք հուսկ ուրեմն կը օնափու-
խութեան մէջ կործուսին իրենց լեզուն
ու ազգութիւնը հեռաւոր Ահապատանի
մէջ առ այս հայութ համ մարդու մասաւոր

Ալօնական անկման հետեանքը ուրիշ
կերպ լինել չկրնաք և նախախոր առ-
երիչ զօրութիւնը կակսի ընել հոգեւոր
դասուն վերայ ինչպէս Ահապատանի հա-
յոց նկատմամբ ըրած էր դառանու և ակ-
հարութաց Արկու չեպինակուպոին վերայ :

Կոյնագէս կիմին վիճակային առաջնոր-
դաց և փուանորդաց զանցառութեան
հետեանքները ի պարտս հնաղանդու-
թեան իւրեանց առ Մայր Եթուն և առ
Ահա Գահակալ նորինց որոյ օրինակ
ները եղած են և վնասած Եթուոյ և ազ-
գին իրուկան պիտոյից կատարմանը ամեն
ժամանակի այս դրույթ հայութանու և յայու-

Ապառւրեմ քաջ զիմնալով մեր և ընդ
հանուը ազգի եկեղեցականութեան փրկա-
րար և կորստական երկու ծոյրահեղ յատ-
կնեթիւնը, որոց փրկարար զօրութիւնը
ապահովուած է ռւամամբ և գիտութեամբ
իսկ կորստականին աղբիւը է ուսումնա-
մեցութիւնը յորմէ կ յառաջադադոյնի բա-
րոյական և հօգեւոր թերութիւնները և
կեղեցականաց և աշխարհականաց միան-
գամայն առանձին ջանք պիտի լինի +ա-
հանացից բարեխնամ դաստիարակութեա-
նը, և կրեանք ասել Համարձակթէ զու-
զընթաց և հաւասար պիտի լինի այն կու-
տակրօնից դաստիարակութեան հետ վա-
սըն զի ինչպէս վերը ցոյց տուինք, նոյն և
ոյժմ կհպատակներ, որ քահանայու-

թիւնը անբաժանէ մեր կուսակրօն հաշգեօրականութեան հետ այնպէս, ինչպէս որ ընդհանուր ազգը Մայր Ա. Եթոռոյն հետ կապուած միացած է կրօնական անխղելի կապերով, և քահանայք անհրաժեշտ միջնորդ և գործի են Ա. Եթոռոյ և ժողովրդեան մշջ մինելիք յարագե, սիրազիք կապակցութեանը։ Նաք սրբ ոչ դու

Աւրեմ աւելի Ա. Եթոռոյ վերայ կը ծանրանայ զանոնք բարեկիրթ վիճակի վերածելու պարաբը գործակցութեամբ վեճակաւոր առաջնորդաց քան եթէ ժողովրդեան, որ այդ բարեմիտ խորհրդոյ իրագործութեան համար պարտական է իւր նիւթական ձեռնատուութիւնը ևս չխնայել, ինչպէս որ չէ իննայած միշտ չդայթակիլով բնաւ լրագրաց առարկութիւններէն, որք կաքնին չերձուած յարուցանել մեր հասարակաց Մօր գէմ իւր հարազատ զաւակաց ձեռքով, որոց կթելազրեն իրենց ինքնուրոյն և տարօրինակ զրութիւն մը ունենալ, զոր միաբանութեան և ազգայնութեան թրշնամի անձանց գործ է ներշնչել ի կորուստ ազգային և չողեոր ներդաշնակութեան։

Ժողովրդեան պատը բանալ լուր բան է միայն իւր օգուտը ճանչնալու, և ո՛չ գէպ ի իւր վնասը և կործանումը դիմելու համար։

Արօնական մի ազգին ինչպէս է մեր այտղը՝ բուն կրծանկութիւնը կիցայնաց իւր կրօնական զգացմանց մշջ, իւր ուսումնակութեան մշջ, իսկ մեր ազգին նկատամիք իւր կուսակրօն հօգեսրականաց և յառիտու իւր ժամանակայից բարեխնամ և բարեխն դաստիարակութեան մշջ ալ։ Խորին

Ակեր այս խորհրդածութիւնը արժան կհամարիմք կիքել մեծահռչակ և ամարթին Գաղղղիացի բանաստեղծի քահանայից վերայ ըրած մեկ հատուածին թարգմանութեամբ որ մեր տեսաւթեանցը ըստ իմիք հաստատութիւն կուտայ և քահանայական սուրբ կոչման վրաւեմաւթիւնն ու վերականցութիւնը գեղագիտիկ կերպով դուրս կցատկեցրնէ։ Ողակ Եհաւասիկ այն պարբերութիւնը մասն է Իւրաքանչիւր ծխոյ մեջ ընտանիք չունեցող մարդ մը կայ, մարդ մը՝ որ ամենայն մարդոյ ընտանիքէն կհամարուի, զոր կհրաւիրեն իրը և վկայ, խորհրդական, և կամ իրը գործակատար քաղաքական կենաց վաեմ աջոյն գործառնութեանց ժամանակ, առանց որոյ ծնանիկն ու մեռնիդ անկարելի է, այն՝ որ զմարդ կընդունի մօքը ծոցէն և միան գերեզմանի քով կթուզու, կօրհնէ և կարագործէ մանկական օւրուցք, ամուսնութեան անկողինը, մահհուան մտհրձն ու գերեզմանը, մարդ մի, զոր տապաք սիրել կառվին և յորմէ կպատկանին ու կվախնան, զոր անծանօթ մարդիկն անգամ ւայր կկռւեն։ որոյ առջեքիստոնեայք իւրիանց ամենագաղանի խոսափանութիւնները կմերկանան և արցունքները կհեղուն, մարդ մը, որ միմիթարին է իւր գրութեամբ հոգւոյ և մարմնոյ ամենատեսակ թշուառութեանց, պարտաւորսկան միջնորդ է հարստութեան և աղքամութիւնը կապատկան իւր ողօրմութիւնը շնորհելու ի ծածուկը իսկ աղքատը զայն առանց կարմրելու ընդունելու համար։ Այն՝ որ թեպէտ ընկերական ո՛չ մի կարգէն չէ, բայց

ամենացն զատկական բարդ կանց հետ հաւաքարապէս կյարմարիս ստորին զատկական բարդի հետ աղքատիկ կեանքովը և շատ անգամ իւր ծննդեան խոնարհութեամբ թեամբը. վոկ բարձրագոյն զատկաբարդի իւր կը լուսաբան է, գիտութեանը և իւր ընդունացն զատկաբան է, զատկաբան է իւր կաղէ և կիրշունչ. վիրջապէս մարդ մը որ ամենայն ինչ զիտէ և ամենայն բան ասելու իրաւունքը ունի, որոյ խօսքիրը ի բարձրութենէ կիյնան մասց ու որաբց մէջ առօտւածային պատուի բանի մը ունիցած իշխանուկան զօրութեամբն պէտքարիտ ֆաւանոց կաւարեւալ աղքիցութեամբուն. ուր կամ կամ Քրիստոնէութիւնը կրկու կերպավ գրուած ասաւուածային փիլիսոփայութիւն է. մէյմը իրեւ պատմութիւն կինաց և մօհուան Քրիստոնի, միւս ևս՝ իրեւ պատմուել այն վսեմ վարդապետութեանց մէջ, զորս ևս իւր հետը աշխարհ բերաւ. Քրիստոնէութեան այս երկու խօսքը, ուստի օրինակը, միացած են Երկու կտակարամնի և Վեհաբանի մէջ. Քանի միշտ պիտի ունենայ զայն իւր ձեռքին մէջ, իւր աշխաց առջեւ և յաւէտ ի սրտին. Բարի քահանայն կենդանի մեկութիւն է անձամբ անձին սցոյ ասաւուածային մասենին. Եյս գրքին իւրաքանչիւր խորհրդաւոր խօսքիրը ծզդութեամբ կպատասխանին հարցասէր մասց և կպարունակին գործնական և ընկերական ոշանակութիւն մը, որ մարդոյ միտքը կլուասաւորէ և կիենդանագործէ. Բարոյական կամ քաղաքական ծշմարտութիւն մը չը լոյ, որոյ բաղբոջը չդանուի. Վեհաբանի մէկ առւնին մէջ. արդի բոլոր փիլիսոփաւ

յութիւնները զայն նախ մեկնած և յիւտոյ մնացած են. մարդասիրութիւնը կծնանի անոր առաջին և մրուկ պատուի բանէն, որ է աստուածսիրութիւնը. Վզատութիւնը աշխարհի վիրայ անոր չեապէն քաղաք է, և որ և է անարդական սորիկութիւն չէ կարողացած դիմանոլ անոր լուսոյն դէմ. քաղաքական հաւասարութիւնը աղքեքացած է այն երախտագիտութենին, առ որ հարկադիր եղած է մեզ մեր Վատուծոյ առջեւ ունեցած հաւասարութեան ու եղայրութեան զգացումնը. օրէնքները մեզմացած են, ամողդի սովորութիւնները եղծուած, շղթաված, կինը իւր յարգութեան յաղթանակը կանգնած է մարդկային սրտի մէջ. Քանի որ անոր խօսքը կամ քարոզզութիւնը կհնակը ամենայն դարուց մէջ, ետեւ եակ կկործանուեին մալորութիւններն ու բարբարոսութիւնները, և կարելի է ասել թէ այժմեան բովանդակ աշխարհը իւր օրէնքներովն ու սովորութիւններովը, իւր ուսումնաբաններովն ու յոյսերովը ուրիշ բան չէ, բայց եթէ աւետարանական բանը առաւել կամ պակաս մարմնաւորութիւն ստացած արգեան ըւսաւորութեան մէջ . . . : Արածանիային կինաց մնացորդը պիտի անցնի տաճարին և տղայոց մէջ, որոց կը սորվեցընէ նա թոթովել քրիստոնէականը, այս հասարակաց ամենաբարձր փիլիսոփայութեան. օրինագիրը, այս ասուածածային կմաստութեան. Վյրուրինը. նորա կեանքը կանցնի ծանրապլուխ զրուամաց մէջ շրջապատուած գրքերով, միայն ութեան այս լուռ և անբարբառ ընկերներով :